

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք  
ԿԱթոլիկոս  
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ  
ՄԱՅՐ ԱՔՈԽ Ս. ԷՇՄԱՏԻՆ



SUPREME PATRIARCH  
CATHOLICOS  
OF ALL ARMENIANS  
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

ՎԵՐԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՆԴԱԿԸ ՆՈՒՐՈՒԹԻԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՆ  
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՏԵՂՇՄԱՆ 80-ԱՄԵԿԻՆ ԵՒ ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻ  
ՀԵՐՈՍԱՍՏՐՈՒՄ ԶՈՒԱՄՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

**ԳԱՐԵԳԻՆ** Մատաւ ՅԻՍՈՒԽ ՔՐԻՍՏՈՒ  
ՈՂՄԾՈՒԹԻԵԱՄԲ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՍՈՔ ԱԶԳԻՆ  
ԵՊԻԿՈՎՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱՊՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ,  
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ՀԱՄԱՁԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵՇՄԱՐ ԱԹՈՈՈՅ  
ԱՅՐԱՄՏԵԱՆ ԱԴԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՄՐԳՈՅ ԷՇՄԻԱՄՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՐՈՅ ՈՂԶՈՅՑ ԵՒ  
ՕՐԵՆՍՈՒԹԻՒՆ՝ ՆՈՒՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՈՈՅ ՀԱՅՅ. ԱԴԱՔԵԼԱԿԱՆ  
ՍՈՒՐբ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԳԱՅԱԿԱՅԱՅ ՆՈՑԻՆ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ.  
ԱՐԱՄԱՅ Ա. ԿԱՊՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆ ԿԻԼԻԿԻՅՈՅ,  
ԱՄԵՆԱՊԱՏԻՆ Տ. ԹՈՐԳՈՄԱՅ ԱՐԵՊԻԿՈՎՈՊՈՍ ՄԱՏՈՒԿԵԱՆԻՆ՝  
ՊԱՏՐԻԱՐքԻՆ ԵՐՈՒԱՐԴԻՄԱՅ ԱԴԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՈՈՅ,  
ԳԵՐԱԾՈՐԸ Տ. ՄԵՏՐՈՊՈԱՅ ԱՐԵՊԻԿՈՎՈՊՈՍ ՄՈՒԹԱԱԵԱՆԻՆ՝  
ԼԻԱԶՈՐ ՓՈԽԱՆՈՐԴԻՆ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ  
ԿՈՍՏԱՆԻՆՈՒՊՈԼՍՈՅ, ԹԵՄԱԿԱՅ ԱԴԱՔԵԼԱԿԱՆ,  
ՀՈԳԵԽՈՐԱԿԱՆԱՅ ԴԱՍՈՒՆ՝ ԱՐԵՊԻԿՈՎՈՊՈՍԱՅ, ԵՊԻԿՈՎՈՊՈՍԱՅ,  
ՎԱՐԴԱՊԵՏԱՅ, ՔԱՅԱՎԱՅԻՅ, ՄԱՐԿԱՎԱԳԱՅ, ԹԵՄԱԿԱՅ  
ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆՑ ԺՈՂՈՎԱԿԱՆ  
ԱԶԳԱՅՆՈՅ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՀԱՍԱՅ  
ՀԱԽԱՏԱՑԵԼՈՅ ՈՐՔ Ի ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՅԱՐՑԱՆ ԵՒ  
Ի ՍՓԻՒՐՈ ԱՃԱՄԱՐԴԻ

Սրտի խորագյևն հրճուանքի զգացումով փառ եւ գոհութիւն կ'ընծայենք Ամենակային Աստուծոյ, որ 20-րդ դարու երկրորդ տասնամակին մեր բազմաշարքար ժողովուրդին չնորիեց յոյսի եւ լոյսի օրեր 1918 թոփ Մայիսի 28-ի Ազատ ու Անկախ Հանրապետութեան ստեղծումով, որուն 80-ամեակն է որ կը նշենք ազգովին որպէս պետութիւն, եկեղեցի եւ ժողովուրդ:

Բնականօրէն եւ առաջին հերթին կ'անդրադառնանք որ Հայոց արոյի պատմութեան սիրայի դեպք՝ 1918 թոփ Մայիսեան անկախութեան հոչակումը արդար պսակոան էր Սարտարապատեան հերոսամարտին: Անմոռանայի հերոսներուն, քաջամարտիկներուն, ֆետայիններուն արեան գինն էր ան, զոր անոնք վճարեցին իրենց կեանքերուն ընծայումով հայրենասիրութեան, ազատատենչ կամքի եւ իրենց ազգի անկախ ապրելու ուխտի խորանին:

Բիր յարգանք եւ անհուն երախտիք անոնց անմեռ եւ կենդանարար յիշատակին եւ աղօքք հայցողական վասն խաղաղութեան հոգոց նոցին:

#### ՍԵՐԵԼԻՔ,

80-ամեակի այս փառաւոր հանգրուանին, մեր բոլորի պարտքն է ձիչ զնահատել այդ շրեղագոյն դրուագին իմաստն ու արժեքը մեր այսօրուայ կեանքին մէջ: Անուրանայի իրողութիւն է՝ «այ ժողովորդի հերոսական մարտուաներու եւ սիրագործութեանց ոսկի շարքին գագարնային պատրիամ եղող Սարտարապատի յատթանակը» - այս պայծառ արտայայտութիւնն էր «այ ժողովորդի մահամուռ կամքին, համաժողովրդական միասնական պայքարին, ոյժերու ամրողանուկ՝ ու անսակարկ ընծայումին, քաջարի կեցուածքի պողոթուամին»:

Մեր ազգին դէմ 1915 թուին գործուած թրքական ցեղասպանութիւնը սուգ ու մութ տարածեց չորս կողմ, առելի քան մէկ ու կէս միջին կեանքեր խլեց մեր ազգէն, տեղահանութեամ և արտորի բռնադատեց հարիդ հազարատներ, քանից ու կրործանեց շն քաղաքներ եւ գիտեր, անհամար եկեղեցիներ եւ դպրոցներ, խոպան դաշտի վերածեց մեր հայրենի սեփական հոգերուն մեծ մասը, քայլ - հազար փառք Աստուծոյ - յաջողեցաւ վերածովի հոգեսպանութեան, ազատութեան եւ անկախութեան գաղափարի ու կամքի չքաջարակին մեր ժողովորդի շարունակութղ կեանքին մէջ: Այդ կամքն էր որ տարերային ուժգնութեամբ պայթեցաւ եւ Ղարաբիկսի, Բաշ Ասլարանի ու յատկապէս Սարտարապատի գոյամարտին իր յատթանակն արձանագրեց լուսածաճանչ պայծառութեամբ անգամ մը եաւ ճշմարտելով Քրիստոսի խօսքը «զոգի ոչ կարեն սպանամեկ» - Մատթ. Ժ. 28 -:

«այց. Առաքելական Եկեղեցին, որպէս մեր ազգի ողջ գոյութեան տարրերուն մէջ շաղախուած հոգեսոր ոյժ եւ քարոյական ներգործութիւն, իր Մայր Աքռոռվ՛ Ս. Էջմիածնով իր շունչը խառնեց գոյապայքարի այդ վճռադրոշ պահին իր ընտիր հոգեստրականներու եւ անոնց ընտրելազոյններէն մէկնս՝ Գարեգին Եաս. Յովսէկինացի բոցաշունչն էրտապանիշ մասնակցութեամբ: Ս. Էջմիածնը՝ հաւատարիմ իր ազգակերտական ու հայրենապաշտական ստաքելութեան՝ իր օրինացից զօրակցութիւնը ընծայեց 1918-ի Մայիսեան Համրապանութեան: Զմոռնանը երբեք որ անցնող 70 տարիներու Խորհրդային իշխանութեան բռնական տիրապետութեան շրջանին երբ Սարտարապատը մոռացութեան եւ ուրացութեան էր տրուած, անոր հերոսներու ոգեկոչման առաջին ձայնը հնչեց Ս. Էջմիածնի լուսոյ խորանէն, ճիշտ երեսուն տարիներ առաջ: Մեր երջանկայիշատակ նախորդին Վազգէն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբաւառ կոնհակով եւ կենդանի խօսքը:

80-ամեակը, սակայն, անցեալի մատուցուած յարգանքի առիթ չ: Ան մեր ներկայի նոր կեանքին մէջ նոր հասկացողութեամբ եւ նորոգեալ ուժգնութեամբ վերակենդանանայի եւ վերարժեստրեի երեսոյք է: 80 տարիներ ետք, ահա մնար Հայաստան աշխարհը ունինք դարձեալ ազատութեան եւ անկախութեան նոյն լոյսով պայծառակերպութ երկիր: Արցախեան ազատագրական շարժումին բնականօրէն հետևող Հայաստանի անկախութեան հոչակտում 1991 թոփ Մեստեմբերի ՁԻ-ին նոր է չ քացաւ, նոր դարձակէտ առաջացուց մեր դարաւոր պատմութեան հոլովոյթին մէջ: 1918-ի անկախութիւնը պատմական գեղեցիկ յուշ պիտի մնար եթէ նոյն այս ԶՕ-րդ դարը, իր վերջալոյսին, քանար Հայ ժողովորդի կեանքին մէջ նոր արշալոյս, հոչակտութ Ազատ եւ Ամեակ նոր Համրապանութեան, որ ահա, Աստուծոյ օրինութեան ներբետ, բոլորեց իր առաջին եօթնամեակը:

Սարտարապատի հերոսամարտին եւ Հայաստանի առաջին Համրապանութեան 80-ամեակի այս բարեբաստիկ առիթով, Մայր Աքռ Ս. Էջմիածնէն հայրական կոչ կ'ուղղենք մեր համայն ժողովորդին՝

ա- Ամրացնել, ժայռացնել, խորացնել իր ներքին միութիւնը Սարտարապատեան շոնչով: Սարտարապատի առաջին դասը պարզ է եւ հրահանգիչ. - Մեր գերագոյն ոյժը

մեր միասնութեան մէջ է, որով ձեռք բերուեցաւ Սարտարապատի յաղթանակը: Աչքի բիրի պէս մաքոր, զինչ եւ առողջ պահենք այդ միասնութիւնը: Թող ոչ մի տեսակ պդտորութիւն, ներսէն կամ դուրսէն, չխանոփ անոր մէջ:

բ- Հոգեուանդն նորուամով արժեցնել մեր կեանքը մեզմէ հեռու պահելով մնոլութեան, անտարբերութեան, պարտուղական հոգեբանութեան յատով զգացուաներու փորձութիւնը: Սարտարապատեան սերունդի մարդիկը ամրողանուէր, անսակարկ եւ անվերապահ կեանքի եւ յանձնառութեան պերճախօս ուսուցիչներ են մեզի եւ զայիր սերունդներուն համար: Ս. Պողոս Առաքեալի խօսքերը ուղղուած բոլոր բիշուննեաններուն՝ այսօր մենք կ'ուղենք եւ սեւենք մեր հարազատ Հայ ժողովուրի բոլոր զաւակներուն. «Վեհերու մի՛ ըլլար նախանձախնորութեան մէջ, հոգիով եռացեք, Տիրոց ծառայեցէ՛ք, յոյսով ցնծացեք, նեղութիւններու տոկացեք» - Հոռո. ԺԲ. 11- 12 -:

գ- Հայրենիքի եւ Հայ ժողովուրի ընդիանրական բարիքն ու շահը վեր դասել բոլոր տեսակի անհատական, մասնական կամ խմբակցային ու տեղայնական նկատումներէ եւ շահերէ: Սարտարապատի մէջ ո՛չ որ մտածեց իր կամ իր խմբակցութեան մասին: Բոլորի միտրի, սիրտի եւ կամքի սլաքները ուղղուեցան դեպի մէկ նպատակակշտ - Հայրենիքի ու Հայ ժողովուրի փրկութիւնը եւ թշնամիին դէմ տարուելիք յաղթանակը վասն ազատութեան եւ անվախութեան:

դ- Լծովի դրական, կառուցողական, զինարար եւ ներդաշնակ աշխատանքի մեր նոր Հանրապետութիւնը իր բոլոր պետական, տնտեսական, կրթական, մշակութային կառույցներով, մանաւանդ պաշտպանութեան բանակով ամրապնդելու, գորացնելու եւ զարգացնելու առաքելութեան անշեն եւ անխորտակ գիտակցութեամբ: Սարտարապատէն ծնունդ առած Անկախ Հանրապետութիւնը հազի երկու տարուան կեանք ունեցաւ տարածաշրջանի մէջ առաջ եկած դէպքերու եւ ստեղծուած բաղարական ու ուազմական նոր կացութիւններու բերումով: Մեր սրտազին աղօքքն է եւ մեր բոլորի գերազոյն ջանքը պիտի ըլլայ որ մեր ներկայ Հանրապետութեան եօթնամեակը դառնայ եօթանասնամեակ, եօթանասնամեակը վերածոփ եօթնադարանակի եւ շարունակէ իր զնացքը յաերժութեան ճանապարհի վրայ: Մենք բոլոր հայերս, անխտիր, Հայաստանի պետական բաղարացի կամ ոչ, ուր ալ ըլլանք, Մայր Հայաստանի, Արցախի թէ արտասահմաննեան երկիրներու մէջ, զինուորներ ենք նոր Հանրապետութեան: Կեանքը յարագնաց պայքարի ընթացք է - Բ. Տիմ. Դ. 7-8 -: Գիտնանք գործով, նորիրումով, արիական յանձնառութեամբ եւ գործնապաշտ մօտեցումով այդ շարունակական պայքարին մէջ յաղթանակի պասկը պահել մշտադալար մեր ազգի զիյուն վրա եւ զայն ընծայել Աստուծոյ եւ մարդկութեան որպէս վկայութիւն Հայ ժողովուրի գործօն մասնակցութեան Տիեզերքի արարչութեան, աշխարհի խաղաղութեան եւ մարդկութեան բարօրութեամ համար:

Ուզ լերուք ի Տէր գորացեալք շնորհօ Սուրբ Հոգւոյն եւ յաէտ օրինեալ ի մէնջ. Ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Ա.  
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՑ

Տուար Կոնդակս ի 14 Մայիսի  
Յատի Տեառն 1998 եւ ի բովին Հայոց ՌՆՆէ:  
ի Մայրականս Սրբոյ Էջմիածնի  
Ընդ համարա է - 180